

Գիշերն երկար, մնաք լուռ նստած դէմ գէմի՝
Երկու հսկող սրտազին,
Հոգւոյ վէրփեր, անոյշ վէպէր եղեմի
Պատմենք, կու լանք միասնի:

Կը մըթագնին աչքերն յանկարծ լապտերին,
Մեղքի ամպէր կ'իշնեն վար,
Երկինքն հեռու, ներքն գրժուիքն ահազին.
Ես կը սարտուուց դողահար:

Կը բարգրւին սև ծուխի պէս բանիր մութ,
Ո՞վ ի խռովիք երգարան.
Մահը կհանին, մնքն անմեղին հետամուտ,
Եղերամայր նարեկն այն:

Այդ իմ ցեղիս ողբերգութիւնն է հոսկայ
Ցաւերժական ու խռով.

Արենազիր Տէր-Զորիր երգն ապագայ
Մարգարէի բամբիով:

Կարմիր դամբան Գոզգոթայի արինով
Հրաշագործուած սուլք թագին.
Ուր կը նայի Ցաւերժականն յուզմունքով՝
Ինչպէս գիշերն իւր խաչին:

Ահա մըռայլ այդ գիշերէն կ'ամբառնայ
Ամենազենին արուտեակ,
Ցարութեան լոյս, լոյս զրիխուն շափիդայ
Կարծես դրախտի հրեշտակ:

«Փարատցէք ամպէր մըթին, փախէր մաճ,
Ես ըմպէլով կոյսին սէր
Ազօթիք բոյր, հոգիս խաղաղ կ'ընթանայ.
Ահա կ'երթամ ես առ Տէր»:

Ու ասպաթիք ալեաց վերէն ոսկեբաշ՝
Գրլիսան խորան նուրբ ամպէր,
Կը սաւառնի երգ մը բիրանն երկնարախն,
Զոր հրեշտակ ալ չեն զիտեր:

Դարձեալ կանթեկն ազօթալոյս՝ գրիգորի,
Կը ճարճատի սիրարժարծ.
Լուսովն հոգիս օծուած անխօս աղաւնի,
Աստուածօքէն յարւցուած:

Այսպէս կ'ապրիմ լուռ և անոյշ զիշերներ
Իմ նարեկայ զըլքին մէջ.
Արբայութեան և տանջանքի երազներ
Հոն կը տեսնեմ մինչէն վերջ:
Միւան Հ. Վ. Ցուցանակնեան

ԲԱՆԱՍՏԵՂՄՈՒԹԵԱՆ ԽՈՐՅՈՒՐԴՅԸ

(ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆ ՄՅ)

(Չար. տես Բագմավէպ, 1927, էջ 372)

Բանաստեղծը կը տարրերի սովորական
էակներէն այն գաղտնիքով միայն որ ինըը
չի կրնար զոյութիւն ունենալ առանց մըշա-
տընջնաւոր յարակցութեան զէպ ի հրեշ-
տակը, որ երբ կը խօսի, կարծեն ինքն
է որ կը խօսի, ու մեզի կարեկի չէ զա-
նազանել երկու ձայները, այնքան իրարու-
կը նմանին անոնք, մէկը միւսին արձա-
գանգն է կարծես միենոյն ուժգնութեամբ,
միենայն բացցրութիւնով:

Իսկ ընթերցողը, երբ ցերթողականօրէն
մասնակից է այս հոգեկան ցնծատօնին,
պիտի լսէ անոնց երկուցին ձայները մի-
ենոյն երգին մէջէն, անմահական զուգերգ՝
որ կը բարձրանայ մինչէւ մեր չութեան
լուսեղէն կատարը, և որուն լուսութիւնը
կ'իջնէ մինչեւ անոր անդորրական խո-
րութիւնը:

Այն ատեն տիեզերական հոգիին, մեր
ներաշունչ բարախումին ներկայութիւնը
կը զանց անկենզան իրերուն մէջ հսկ։
Զգայութիւնը իր գերազրգուած վիճակով
մեզ կը մասնէ ոչ թէ կուրութեան, այլ
տարօրինակ լոյս մը կը սինէ այն բուոր
գաղտնի անկիւններուն մէջ, այն խորհր-
դաւոր և անանցանելի կարծուած բաւիդին
մէջ ուրկէ պիտի զայ հրեշտակը՝ զոր ահա
կը տեսնենց, զոր ահա կը սեղմենք մեր
սրտին վրայ, և որուն շրթները լուսութեան
ոսկիով կնբուած՝ երկնաւէտ սիրոյ երգովը
կը ժպտին

Այլակերպութիւն մը, յայսնութիւն մը,
եթէ կ'ուզէք, այս յանկարծական իրա-
գործումը հոգիին ու մոցին ներգաշնա-
կութեան. այս խաղաղ հաշտութիւնը փշէ
պսակին ու խոնարհ ճակատին՝ Ցառա-
պանքին հպարտ զեղեցկութեանը համար,
այս անհուն ու խորհրդասրօղ միացումը

1. Objets inanimés, avez-vous donc une âme,
Qui s'attache à notre âme... Lamartine

հողէ բաժակին և զըթներուն որոնց մուշախնդը կ'ըմպէն յանուն աստուածներու անկորնչելի փառքին:

«Մի նմանից անոնց որ կը լսեն գեւ զեցիկ նուազածութեան մը այցերզը, և անոր քաղցրութիւնը ըմբոշինելու համար յանկարծ անկողնէն ելլելով՝ կէս մը հագուած, կը վազեն պատուհան։ Բայց երբ նուազածուները իրենց զլացած ամեննընտիր մէկ կտորը կը հրամցնեն, թէթեւ հով մը կը սկսի անոնց քթին փշել, և շուտով անոնց պատուհանը գոցելով կը վերազանան անկողին։ Ո՞չ, ո՞չ, մի՛ նմանից այս նրբազգած և յարափոփոխ մարդուն։ Աստուած կու տայ ձեզի երկնային նուազածութիւն մը ո՞չ թէ փողոցին, այլ ձեր հոգւոյն թագաւորական պալատին մէջ» (Antoine de Rojas - 17^{րդ} դար)։

Միասիր վարդապետի մը այս խօսքերը բաել կ'ուզեն որ պատահար մը պէտք չէ ըլլայ մեզի համար գեղեցիկ նուազածութեան մը ունկնդրութիւնը։ Մեր սենեկին պատուհանը բանալով զիշեր ատեն, երբ ամէն ինչ լուռ է, երբ աստղերուն անթուելի սիրոց այնքան մօտիկ է երկրին, մէնն ո՞չ թէ պիտի սպասենց որ նուազածուներու խումբ մը անցնի, այլ մեր հոգւոյն վերեւ խոնարհած՝ պիտի լսենց հրեղէն սարսուներն անսահման ստեղնաշարի մը որուն հրեշտակի մը թեւերը կը զարնուին...

Միաւորական հիաղիտում կայ մեր էութեան մէջ ամէն անզամ որ արտացին ամէն ծգոտում կասած է, և զատող իմացականութիւնը աեղի տուած զզացող իմացականութեան, այսպէս կոչելու համար այն այլափոխութիւնը որով տեսանելի կը զառնան ամենահեռաւոր աստղերը մեր հոգեկամար երկնքին։

Աննախատեսելի այս իրականացումը որ եր լայնածիր հորիզոններով կը պարփակէ միասիցականորեան միջոցը, պէտք է որ որոշ սահմանափակում մը ունենայ բանաստեղծին համար, Եթէ ո՞չ՝ երզը լուսթիւնը պիտի ըլլայ միայն, հոգեզմայլանքը սուբերուն որոնց շըթունքին վրայ խօս-

ցին երազը կը մպտի, և որոնց հոգիին մէջ է ունկնդրութիւնը աստուածային նըւազածութեան։ Եւ որոնց մատներուն տակ աժգունորէն հրաջերմ, ո՞չ մէկ տափիզ կը հնչէ, ո՞չ մէկ քնար կը թրթառյ, այլ սուկ հպումը ցուլս ու նոփրական ցարերուն իր անպատում զուշանը կը ծաղկեցնէ, ու մահարոյը մազաղաթներ կը դարձնեն իրենց անվերջանալի էջերը՝ ցուացնելով մոայլ և անդորր ժամները խոկումին։

Բանաստեղծը չի կընար լսել։ Ան միշտ կը նմանի փոքրիկ տղու մը որ իր նոր սորված բառերը կը կրկնէ՝ զանոնց մոռնալու վախով։

Ու բառերը անոր համար զաղափարի մերկութիւններ են սարսուն որոնց ան կը հագուեցնէ իր հոգիին թափանցիկ ու խնկարոյր բողերը։ Անոնց ան պիտի տայ միշտ «բովանդակ զօրութեամբը իր ստեղծագործական միջին, իր սեփական խկութիւնը այն խորութիւններուն մէջ, ուր ինչ հարցում որ ըլլայ իրեն, միեւնոյն շեշտով կը պատասխանէ, իր առանձնայատուկ՝ շեշտովը» (Vinteuilի մասին Marcel Proust)։

Եւ անսնց, հակառակ իրենց սովորական հնչումներուն, հակառակ իրենց ընդունելի իմաստաներուն, անխառն բիւրեղներու պէս, գեղեցիկ առեղծուածներու պէս, հոգիի մեհենազըրեր, կը հնչն անպատում զաշնակութեամբ, կը բանան իրենց սիմիքի կերպարանըը յայտարար մափեներով, ու կ'ըսեն մեզի անունները թագաւորներու՝ որոնց հետ անցելական ու զարաւոր մուացումէ մը վերջ, եղայրյական վերածունդով մը կը կապուի մեր սիրոց։

Բանաստեղծը բառերուն մոգութիւնը ունի, Անոնցմով ան կ'առաջնորդէ մեզ աշխարհ մը ուր կապոյտ ու ձայնալիր անհունութիւն մը կը տիրէ։

Ան կարծես երազի մէջ կը խօսի մեզի, և մնենց ցայզաշըիկ ունկնդրութիւնը կ'ըւլլանց անոր երգին որուն իմաստը զուցէ կինանց հասկնալ երկնակամարը կիտուածող աստղերէն, ծառերուն մէջ անցնող հովէն, եղեգներէն որ կը հձձեն մութ ու

լուսամած ջուրին մօտ, նրբասլաց ու որը
մարմիններու նման :

Կրնամ ըսել որ բանաստեղծը իր հոգին
տեսնող մարդու է որ չի սիրեց լուսթիւնը :

Թանձր քողը որ կը գտնուի մեր խո-
րունկ եսին ու մակերեսային եսին միջեւ,
կամ ուրիշ կերպով՝ մեր միտքն ու հոգին
բաժնող վարագոյըը թափանցիկ է բանա-
ստեղծին, ինչպէս միւս բոլոր արուեստա-
գէտներուն համար :

Ինքը չէ որ կը վերցնէ անիկա զիտա-
կցօրէն : Գիտութիւնը չէ տուած անոր այն
ճառագայթը անդրմանիշակագոյն կամ կա-
նանչ, ոսկեվառ կամ արծաթաշող, կա-
պոյտ այն շողը որ ներքին արեւէն կը
ըիսի ու թափանցիկ կը դարձնէ ամէն ինչ
հոգին տեսողութեան :

Աւելի թեթեւ է անիկա, աւելի նրբա-
հիւս, հոգեկիր մենակեացներուն (այս-
ուղաք) համար, որոնց կը տարբերին բա-
նաստեղծներն՝ իրենց լուսթեամբ, որոնց
իրենց հոգին սափորը կը ելով՝ միակ ա-
զօթց մը ունին լիստուոյ իսորանին, միակ
շեշտ մը որ ցերթողական շեշտն է, բայց
որ լսելի է միայն իրենց ներաշխարհին
մէջ :

« Եւ միակ այդ շեշտը, որուն կը
վերանան, որուն կը դառնան ակամայ՝
մեծ իրգիշները որ ինքնատիպ նւազածու-
ներն են, փաստ մըն է հոգին ան-
վերածելի և անձնիւր գոյութեան »
(Proust) :

Ինչ որ ինքնատիպ է ցերթուածի մը
մէջ ուրեմն ոչ զաղափարներն են, ոչ ալ
պատկերները, այլ անհաղորդելի այն զորշ-
մը, այն հրապարը որ հոգին կը ակն է
կարծես, անոր ամենախորունկ և թագուն
վառարանին բոցը որ աստուածային շուն-
չէն կ'արծարծի միայն :

Գաղափարները, պատկերները, բայց
անոնք ծովովուրդին բերանն են, մեր սո-
վորական խօսակցութիւններուն մէջ. ըսել

չեմ ուզեր որ աւելորդ են, բանի որ բա-
նաստեղծը չի կրնար հրաժարիլ աննոցմէ,
ինչպէս նկարիչը՝ իր գոյներէն, ինչպէս
բանակագործը՝ մարմարէն կամ պղինձէն:
Բայց անհրաժեշտ է որ անոնք պարուր-
ուած ըլլան աղօտ ու մեղմալոյս մթնո-
լորտով մը, օրօրուած ըլլան անտեսանելի
ծփանքներու վրայ, և անոնց շարժումը
ոչ մէկ զիծ տեղափոխէ գեղեցկութեան
պատկերէն. « Je hais le mouvement
qui déplace les lignes » (Baudelaire).
Ինչպէս արձանագործը որ կնդանութեան
հրեղէն սարսուոր կը զնէ մարմարեղէն ձե-
ւին մէջ՝, ինչպէս նկարիչին համար գոյ-
ներուն տակ ծածկուած կեանցին բարա-
խումը կայ, գայրի բոցահաւ որուն եր-
կինքն է հոգին :

Ռափայէլ դիտելով իր « Աթոռանիստ
Աստածամայրը » կ'ըսէ. « Բայց ինչո՞ւ
չես խօսիր ինծի, բանի որ աչքեր այն-
քան զեղեցիկ են և արտայատիչ » :

Պիլլնիի « Աստուածամայրը » Վենե-
տիկ Ալ Frati տաճարին մէջ, ինծի
այնպէս թուեցան զեկտեմբերի առաւտու-
մը, որ իր աշեղէն ելլելով պիտի խօսէր,
այնքան հզօր, այնքան խորունկ, այնքան
հաղորդական էր նկարին գործած տպա-
ւորութիւնը :

Կեանքը փոփոխական ու վաղանցուկ
պիտի ըլլայ բառերուն՝ որոնք չեն ար-
տայայտեր ձգտումը որ կայ բոլոր ար-
ուեստներուն մէջ զէպ ի նուազը. Որով-
հետեւ գոյները պէտք է մերկանան իրենց
անթուելի ծիրանիշն, բառերը՝ իրենց հըն-
չումէն և իմաստէն, պահելով միայն խոր-
հուրդը որ հոգին կ'ընդգուէ՝ անմահական
բաժակ վերամբարձ դէպ ի յաւերժական
զաղսնիքը Սրուին :

Մանձոնի կ'ըսէ որ Շեքսպիրի մէծու-
թինը կը կայանայ այն խորութեան և
սաստկութեան մէջ որոնցմով ան իր սրտին
հետն է հանապազորդ կերպով :

1. Կը պատմուի որ Միքել Անդելոյ երը իր Անգ-
լական աւարտեց, բենակերներ եկան զայն փոխադրելու
աշխատանոցնեւ: Ալբանաց այնքան ծանր էր որ անոնց

հազիւ կոնային շարժել անիկա: Պունաըրդի տեսնելով
անոնց անհաղորդութիւնը, արձանին կը զոռայ զայրացկուա.
« Բայց գուն ինքն շարժէ: բանի որ կնդանի եւ...»:

Յանկարծ, երբ այսպէս բանաստեղծը կը զգայ իր էութեան անշափելի ծովին բարձրանալը երկունցի արեւին, երեւակայեցէք տղան որ կու լայ խոշոր կարմիր նուռի մը համար ձմեռ ատեն, սպիտակ առաւտօտ մը, երազէ վերջ, Հաւատացէք որ իրիկունը, զեղեցիկ երազը անդորր բունին մէջ անոր պիտի վերադարձն խոշոր կարմիր նուռը, և իթէ ճրագ մը բռնէց տղուն զէմբին, պիտի տեսնէք որ ան կը ժպտի, և անոր շըրթունքները կը շարժին կարծեն լալու համար նորէն, բայց ինչ անհուն, ինչ անրացատրելի, ինչ անպատում բերկրանցով....

Տղուն պէս բանաստեղծը երազին մէջ պիտի գտնէ միայն իրականը: Խորհրդաւոր ու բեղմնալիք երազին մէջ պիտի արթըննան բառերը իրենց թանձը մրագին, մեղուններու պէս որոնց երգին բիրեղեայ փեթակը պիտի լցնեն անսպառ և անմահարոյը մեղուով:

Երազը մեր հոգին ու միտքը բաժնող վարագոյին թափանցկութիւնն է: Ան մեր էութեան հարսնեակին մէջ սպասող թըրթուրն է որ այնքան շուտով թեւ կ'առնէ, թիթենոնիկ Կ'ըլլայ բանաստեղծին հոգիին համար: Ան կը տեսնէ, մարմնացեալ երազ, այդ քոյին մէջն: Ան հասնող թըրթչըն է բոցին որ անտեսանելի կը դառնայ, բայց յաւտենական վայրկեանի մը համար կապոյտ միջոցին մէջ կը կասեցնէ ժամանակին սպիտակ հեւըր....

Ուրեմն, որպէս զի հոգեվիճակը բերթողական ըլլայ, որպէս զի երգը ստեղծուի, պէտք չէ որ մեր էութեան հարսնեակին թիթենոնիկը Աստուծոյ պարտէզը փախչի. անիկա պէտք է մնայ մեր իսկ հոգիին խորհրդաւոր ծաղիկներուն հետ:

Հոգեկրական վիճակի մը ենթարկուած եմ անձնապէս Զուցիցերոյ մէջ, լէյզէն ուր զացեր էի իրեւե Արեւի ուխտաւոր՝ մահուան ստուերէն պարուրուած: Առաւտօտ մը, ազօթարանին բացումէն շատ առաջ, դէպ ի լեռները բարձրացայ: Եղեկինի անվերջանալի անտառներ իրենց խոր-

հուրդին մէջն ինձ կ'առաջնորդէին դէպ ի վեր, դէպ ի անսահման լոռութիւնը իրենց հետզետէ մարող սօսափին: Հուրդս զիշերը կը լուսնար: Բայց տակակին կէս մութին մէջ բնութիւնը կը մրագէր օօրուած անլսելի բիւրաւոր ձայներէ: Դարձես ոտքերը չին մարմինս տանողը: Տարօրինակ մնախարումով մը զգայութիւնս եղած էր թթառուն և ինձ պարուրող օղը հնուուն էր թափանցիկ, անհունապէս թափանցիկ բիւրեղի նման: Հոգիս ինըն էր մարմինս կրողը, կամ աւելի ճիշտ բացարութիւն մը տալու համար, ես կորսնցուցեր էի մարմինս՝ հոգիս գտնելու համար իր անշափելի խորութեամբ, իր լուսեղին զինովութեամբ: Յանկարծ ահա լոյսը, լոյսը, լոյսը! Ո՛չ անիկա զոր տեսեր էի ամէն առաւտօտ իմ բոլոր օքրուունթացքին: ո՛չ անիկա զոր կը տեսնեմ այնուեետե մնապատին ոսկի բաշին վրայ: Ուրիշ լոյս մը նորածագ, արեւը ալպեան լեռներու մանիշակէ ծովին մէջն: արեւը եղեւններու լուստուեր մեհեանին ցուրմ սոկեպսակ... Եւ ես ինկայ ծնրադիր: ու միակ շարժումը որ իմս էր, բազկատարած ձեռամբարծում մը եղաւ ձոյլ, միակ ազօթքը որ իմս էր այն տեսն, փղձկում մը: «Միակ շշտը» զոր ես զտայ հոգիս փոթորկող լարերուն վրայ՝ լուսթիւնը:

Եւ ինչո՞վ արդէն մեծ բանասւ եղծներ հանդիսացան վիպականները որոնք իրենց հոգին ազատազրեցին մորքին շլթ: երէն: Միստիքական հաւատքի մը ծաղկումն էր ասիկա, անմահական և հրաշալի զարուն մը:

«Մարդկային հոգիին կրօնական մեծ արկածը», կ'ըսէ Middleton Murry:

Դասականներէն յետոյ՝ որոնց համար մտցին կախակայումը թերութիւն մը կը համարուէր բանաստեղծութեան մէջ, վիպականները այնցան թափանցկօրէն մօտեցան իրենց սրտին, այնցան իրուունկ հնչականութեամբ լսեցին իրենց ներաշխարհի ձայները, այնքան բոցավառ կերպով ինցնեղութեան արեւէն ցոլացուցին իրենց յուզումի և զգայութեան, իրենց

վշտի և ուրախութեան, իրենց արցունքի և ժկիտի ծիածանները անթուելի պրիս-մակներով որ զրականութիւնը յանկարծ կրօնական յայտնութիւն մը եղաւ, բայի որ անիկա հոգիին արտայայտութիւնն է: Բանստանեղծութիւնը որ առաւելապէս հոգիին ամենազնիւ, ամենամաքուր և հարազատ մէկ ցոլքն է, չի կրնար բդիիլ տարրեր վասարանէ մը:

«Ո՞վ անտեսանել աշխարհ, կը տեսնենց քեզ,
Անշաքեմէ, կը գովնոց քեզ,
Անանակէ, կը անանաց քեզ,
Անասկէ, կը գովանանուինց քեզ գետ».
(Francis Thompson)

Եւ այս ձգտումը, այս հոգեխառնումը մեր էութեան և տիեզերքին, կը կարծէց որ կարելի է իրականացնել իմացական զօրութեամբ: Միտոքը իր ամենադոյզն թշոհշով իսկ պիտի կասի միշտ և աստեղաբեկ կամարը անոր թեւերը պիտի վիրաւորէ: Բայց հոգին պիտի սլանայ յաւերծոքն: Անոր կարապի հպարտ ու թախանուս սպիտակութիւնը ինչ խորունկ լիներու վրայ պիտի մինչէ, մինչդեռ անոնց անսահման ափերուն վրայ փոքրիկ տղու մը պէս պիտի խաղայ Միտոքը, հրամայուած և ճպտուն: Թուունց անոր իր անդորր այս խաղը լուսեղէն: Եւ եթէ անիկա չի զնազատիր, եթէ առաօտէն մինչեւ իրկուն գոհ և ուրախի է ոսկի աւազներուն մէջ գտած իր գոյնզգոյն ու բազմաձեւ յիշեցներէն, հոգին պիտի սահի մակերեսին վրայ, մինչեւ այցը, մինչեւ աստեղային հնչականութիւնը երգին:

Միսիքական գիշերը լուսաւորող արեւին քով արտասուող ճրագ մըն է անիկա որ կը ծագի բանաստեղծներու երկինքն, որը աստղի մը պէս, որ իր բաղը լոյսը կը սփոք թախանձու և արտայայտութեան ծարաւի հոգիին մէջ: Անոր շնորհի ցերթողը կ'ընթեռնու մեհենազիւները իր ներաշխարհի տաճարներուն: Անիկա է որ, ինչ անհուն գալանիբով, շօշափելի կը դարձնէ անտեսանելի զեղեցկութիւնը հոգեկառոյց արձաններու:


Եթէ այդ փոքրիկ տժգոյն ճրագը եօթն

աստուածներէ օրէնուած, յանկարծ բոլն կէր, յանկարծ արեւանար, այն ատեն շըլացումը պիտի խաւարեցնէր ամրող զիծերը ներշնչեալին նայուածքին տակ, պատկերը պիտի բոցավանէր, տեսողութեան միջոցը պիտի հեռանար մինչեւ անհասանելի հորիզոններու տեսիլը, և շըլթունները միայն աղօթել պիտի կարենային լուութեան երգով, և աշքերը միայն տեսնել պիտի կարենային երկնային խորութիւնը ուր ամէն ինչ կ'իյնայ ինչպէս կաթիլ մը ջուր ովկէանին մէջ, - ու ձեռքիրը շօշափել պիտի կարենային անմարմին երազը, - ու փոխանակ երգելու, բանաստեղծը պիտի ունկնդրէ՝ հոգեզմայլ, կոյր ու լուակեաց, Աստուծոյ ձայնին որուն մէջ իր ձայնը պիտի խափանուէր աղօթեցով....:

Բայց կը պլալայ փոքրիկ տժգոյն ճշշազը, եօթն աստուածներու օրէնուած հողէ սափոր՝ որուն մէջ Յոյմին արցունքը վճիտ երբեք պիտի չցամքի, ու ցերթողը անոր խորհրդասցօղ լոյսին մէջն իրեն կ կանչէ որը տղու մը պէս, հայրութիւնը երազին: Կը տեսնէ անոր մէջն իր մօտիկը, իր ծունկին առջև նստած աշակերտը (Միտոք), սպասող այն դասին զոր հոգին պիտի աւանդէ իրեն երգելով, և ինը պիտի չսովորի երբեք, ծոյլ աշակերտ, երգել պիտի չսովորի բնաւ, ոչ աւ գիտնալ թէ ինչպէս կ'երգէ իր չընադ ընկերուհին: Իսկ եթէ սկսի նըմանցիւն անոր երգը, այն ատեն է որ կ'ունենանց տաղաչափներ, ոտանաւոր զրոյներ որոնց բանաստեղծ ըլլալէ հեռու կը մնա միշտ: Քերթողական փորձառութիւնը հաղորդելի է միշտ, հակառակ միտոքական փորձառութեան:

Բանաստեղծը չի թարգմաներ միայն իր զագումներն ու մսածումները. Եթէ լոկ այս եղած ըլլար իր դերը, ան պիտի չկարենար այնքան թափանցիկ զարձնել ցողը որ կը բաճնէ մեր միտքն ու հոգին:

Ան մեզի կը հաղորդէ, իր բացարձակ իսկութեանը մէջ, ինչ որ իր ներքին խո-



րունկ ակերէն կը բզիիք: Ան իրմւե աստուածային գերին իր հոգերնակ տիրոջ, կոչնականներուն կը մատուակէ պորփիրէս սափորներու զինին, առանց կաթիլ մը գետինը թափելու լըրանի անոնց որոնց սիրտն է րիւրեղեայ բաժակ, ընդունելու համար լուսայեղ զինովութիւնը զոր ոչ մէկ ուրիշ խորհուրդ, ոչ մէկ ուրիշ կափարդանը, ոչ մէկ ուրիշ ցայզատօն, ոչ մէկ ուրիշ եղրայրութիւն, ոչ մէկ ուրիշ հրաւէր, ոչ մէկ ուրիշ առասութիւն պիտի տայ իշենց....:

Կը տեսնէք տարբերութիւնը որ կայ այս երկու նկարագիրներուն, այս երկու իրերանման վիճակներուն միջև: Բայց ասոնց երկու կրկնութերն են միեւնյն երեւոյթին, երկու կերպարանները միեւնյն պատկերին: Բայց եթէ չենք տեսներ մէկուն ժպիտը անոր այնքան վերացեալ, այնքան խորունկ ու ներքին ըլլալուն համար, միւսինը բոլորանուէր գեղեցկութիւնն է որ իր մելամաղձիկ թափանցկութեանը մէջէն մեր հոգին երազը կը լուսաւորէ, անշէջ երկնային կանթեղ ուր աստուածներուն սիրաը կ'այրի....

Աւտարանին մէջ ըստուածին հակառակ՝ բանաստեղծը չի պահեր թագաւորին գանձ միայն իրեն համար: Բայց ասկիա ցաւագին խոնարհութն է, իր անհուն եղրայրութեան կանչելու հոգիներու մտերմութիւնը: Ան չի սիրեր սեղան նստիլ առանձին որդրութեան հացին համար, զինովութիւնն բաժակին համար: Ամբողջ մարգութիւնը, սիրտերու անթուելի կը ըստ մէկս մը անոր շուրջն է միշտ, երբ ան իր դիւթերզին հետ կը մատուակէ:

Մինչեւն սուրբերը, հոգեխորհուրդ մենակեացները իրենց համար կը պահեն միայն թագաւորին գանձը: Անոնց հէքեաթը ո՞չ որ զիսէ, անոնց հոգեզմայլանը բամերուն լուսութիւնը սպաւոր է միշտ երազէն, և աղոթքէն՝ երջանիկ:

Կրկնենց զարձեալ որ բանաստեղծութեան մը մէջ երկու անհրաժեշտ մասերը, վարդապետականը և բերթողականը իրար կ'ընդգրկէն: Բայց կարելի է տարբալու-

ծել այս խառնուրդը, ինչ որ առաջնին մասն է, ամրողջութիւնը պատկերներու, մտածութերու, բառերու, թարգմաննելի է դիւրաւ. իսկ երկրորդին իսկութիւնը որ անվերածելի է, հաղորդական զօրութիւնն է միայն, ներքին կշոյթը որուն մէջէն կը հոսին այնքան վճիռ ակեր, և կ'երգէ անոր մէջէն ծփանըը թարուն բառերու հոգերանութեան մէջ: Իսկ մի՛ վարանիք վաստակ ըլլալէ որ, քերթուած մը եթէ հաղորդական չէ, (պայմանաւ որ բանաստեղծական հոգեվլիճակ մը ունենաց) չկան ուրիմն անոր մէջ այն զաղտնիքները, այն խորհուրդները որ հոգին կը ծաղկին հոգիներու անպարփակ պարտէզին համար:

Բանաստեղծին զործածած բառերը չես զիտեր ինչ ունին իրենց մէջ որ զանոնց արծակէն զանազանող հրապոյր մը կայ միշտ: Դատողութիւնը անոնց մէջ պիտի գոնէ անշշագելի, անզայտ, իր լոյսէն աւելի արագ փախչող մարմին մը որ եթէ կարծրանայ իսկ (մտքին մերենական զաղտնիքով կամ շինողական զիտակից աշխատանքով - Paul Valéry) անոր բիւրեղին ձեւը տարօրինակ անկիւնահատաներով պիտի յայտնուի:

Պէտք է ենթարկուինք անոր կախարդանցին, հաղորդակից ըլլալու համար այն զինովութեան որ հրայրցն է տիեզերի աւշիշին, այն զեղեցկութեան որ տեսիլցն է համաստեղեան բոցերուն, այն սէրին
che muove il sole e l'altre stelle
(Տանգե)

Կ արդէն բառերու երգիչ հոգին փոխանցելու այս կարողութեամբ է որ բանաստեղծը կը տարբերի հոնտորէն և սուրբէն, մէկէն՝ որ բառերուն աշխարհը կը բնակի իրեն պէս, միւսէն՝ որ լուսութեան անշշագելի մարմարները կ'ընդգրկէ պաշտանըի երանաչտ բազուկներով:

Ուրիմն որքան ատեն որ բառերը իմացական խորհրդանշաններ են, գաղափարներ, ճշմարիտ բանաստեղծութիւնն չկայ իրենց մէջ: Ամենամեծ քերթուններու երկերուն մէջ կը հանդիպինք այնպիսի տողերու որոնց կաղապարուած են միայն

մտածումի, գաղափարի ձեւին տակ, և որոնք հաղորդական ոչինչ ունին մեր հոգիին համար, ինչպէս Alfred de Vignyի սա տողը.

Seul le silence est grand, tout le reste est faiblesse.

Եւ կամ Լամարդինի

L'homme est un dieu tombé qui se souvient des cieux.

Ինչպէս՝

La valeur n'attend pas le nombre des années.
(Cornelille)

և ուրիշ բազմաթիւ տողեր Հիւկոյի քերթուածներուն մէջ՝ որոնց նկարագրական են, վարդապետական կամ գաղափարական:

Պէտք է որ բառերը կարծես յանկարծական այլափոխութեան մը ենթարկուած՝ բանասանեղական թթվառումներ ըլլան ըընարին վրայ։ Այս է ամբողջ հրաշքը, այս է «թելաղդրական կախարդութիւնը» ըստ Պոտուլէսի։

Հասնելու համար իր հոգիին ամենաթանձր կատարին, գտնելու համար այնտեղ սպիտակ մեհեանը որուն իր մէջ բանաստեղծը բարախուն աստուածը ունի միշտ, ազատելու համար իր մարմինին շղթաներին, անհկա ուրիշ միջոց չունի եթէ ոչ արտայայտութիւնը, եթէ ոչ իրականացումը, եթէ ոչ պարզացումը, իրեն յաճախող տեսիլքին, իր էւթիւնը պարփակող անհուն երազին, իր բնութեան մոայլ և բիւրաւոր տարրերուն, որոնց իրենց մէջ արեւի մը սիրու կը պահեն բոցերով բանդակուած։

Ինչ արժէք պիտի ունենային բառերը և անոնց յարուցած գաղափարները, եթէ անոնց չեն նետեր մեր ներքին հանդարտ լիձին մէջ, մեր հոգիին խորունկ կեղրունը, իրենց ոսկեղին ծանրութիւնը որ մեր իսկ աստեղային և գուցէ նախակենցաղ ձեւը պիտի առնէ, մեր կերպարանը զոր սիւրեցին վրդով հեղուկ հայելիները կորսնցուցին առաջին հրաշքին յետոյ, մեր երազին, մեր յոյսին, մեր անդոհական սպասումին, մեր վշտին, մեր ուրախութեան

կարծրացումը հրաշափառ բիւրեւով, Ուրովհետեւ բառերը իրենց բանական ու վերացական իմաստէն զատ ունին տարբեր իմաստ մը որուն միայն հոգին կրնայթափանցել, անպատճ նուազ մը իրենց լեզուաբանական հնչումներէն զատ, որուն միայն հոգին կրնայթ ունկնդրել, պատկեր մը, աեսէլք մը իրենց երկրաչափական ձեւերէն տարրեր՝ որոնց մէջ միայն հոգին կը սփռէ իր ազտուոր և հեռաւոր աստղի կապորակ շողը։

Ըստ Վալէրիի «գրական ընթերցումի մը պայմանները անհաշտ են լեզուի բացարձակ ճշգութեան մը հետո»։ Քերթողական ընթերցումը կը սկսի հոն ուր կը դարդի արձակը Ոտանաւոր մը ուրեմն այնքան բանաստեղծական է, այնքան բընարական, որքան անոր մէջ կը ճառագայթէ խորհրդաւոր իրականութեան մը այլակերպող ու միասարը զօրութիւնը։

Այս փորձառութիւնն է որ անբացատրելի զիւթմանը մը բառերուն, պատկերներուն և զաղափարներուն կը զրոշմէ իր թագուն իսկական արժէքները։ Ասիկա ներքին կշոռյթն է լսելի իրերու յափառնական թաւալումին մէջէն, ինչպէս անհուն բարախումը տիեզերքի սրտին։

Գաղափարները շաղախն են, այսպէս ըսելու համար, որ անհրաժեշտ է ցերթողական շինուածքին, միացնելու համար ամբողջ տարրերը, ամբողջ մասնիկները որոնց զեղեցիկ պացումը, ներդաշնակ շըրջագիծը կ'աւարտեն։

Բայց զանոնք պէտք չէ զարնել բանականութեան փորձաքարին։ Բառերը աղօտալոյս հմայքներ ունին, քաղցր ու տարտամ իմաստներ, անհասելի կարծես, երազային զիծերով օդասլաց որոնց պէտք չէ գափիլ, որոնց պէտք չէ մատենալ երկրաշափական դասողութեամբ։

«Գեղեցիկ ոտանաւոր մը, որ բան մը չի նշանակեր, գերիվեր է ուրիշէ մը որ նուազ գեղեցիկ ըլլալով՝ նշանակութիւն մ'ունի», կ'ըսէ Flaubert։

Անշուշտ նախանտերելի է որ բերթուած մը նշանակութիւն ունենայ, բայց

անոր իմաստը պէտք չէ տիրապետէ հոն, կերպով մը կախակայուած, բանաստեղծեալ հմայց մը որ աւելի հոգիին կը խօսի քան թէ մոտին:

«Իմ հնչեակներս, զրած է Gérard de Nerval, այնքան աղօտ ու մութ են որ- բան Հէկելի բնազանցականը. և իրենց հրապուրին շատ բան պիտի կորսնցնէին, եթէ կարելի ըլլար բացատրել անոնք:

«Ես մըսայն եմ, անմըսիթարն և այրին, Ալքետչնի իշխան աւեր պալատով, «Միակ առաջն եմ չէլ, ու թերն իմ աստղազարդ Ալև՝ մելանգոլթեան առև ունի գրան»:

Չկան ժողովողական բանաստեղծու- թեան մէջ կէս մութ և լոյս երաններ, հոգին ցնցող, սիրով խորապէս զրողոց: Եւ անոնց, ժողովուրդին մէջ զարերու զաղոնիքը կրող սիրոյ ու վշտի պարզու- նակ տաղերը ճշմարիտ և անկորնչելի զիւթերգներ են.

«Սիրու նման է ին գլած աներին, կոտրե գերաններ, խանքեր և աներ...»

Հաղորդուեցէր այս բառերուն հետ, անոնց խորունկ մկանութիւնը ստացէ՛ք, անոնց պարզած պատկերին ցաւատանջ զեղեց- կութիւնը աշաւասիկ, որ բնութեան ամ- բողջ հզօր ու թթարուն կեանքը, որ ի- րականութեան միաւորիչ տարրերուն հա- մախմբումը կ'ընդորդէ.

«Բոյն պէտի զնն չոտ վայրի հաւերի...»

Հաւատաննը, հազար անզամ համոզուինը որ ոչ մէկ արձակ, ոչ մէկ զիտութիւն, ոչ մէկ վերլուծում այս երեց տողերուն անվերածելի հմայըը, անոնց ներքին կըշ- ռոյթը պիտի կարենայ բացատրել:

«Բանաստեղծութիւն չկայ, կ'ըսէ Վա- լերյ, առանց բարոյական որոշ նուազի մը, անիկա, անմիջապէս որ պարտադրու- ուած է ցերթողին, ճշմարիտ դիւթերգ մը կ'ըլլայ»:

Եւ ի՞նչ եղաւ արդէն խորհրդապաշտ- ներու նպատակը, եթէ ոչ բառերուն ի- րենց արդար իրաւունքը տալ երգելու, իրենց հոգերանական հնչականութիւնը լը- սելի դարձնելու:

Բանաստեղծին փորձառութիւնը անզի- տակից խաղն է, հոգեկան շարժումը ո- րուն մէջ կը պարփակուին ժամանակի և միջոցի խորհուրդներով՝ բոլոր անոնք որ հերոսութեան, կամ սրբութեան և կամ մանկութեան աշխարհը կը բնակին:

Եւ ամէն բանէ առաջ անոր այս փորձ- առութիւնը բնարական է Անիկա շնորհն է բառերէն անդին անցնելու, բառերուն տալու անակնկալ զեղեցկութիւն մը, ան- գուշակելի յտերմութիւն մը, թափանց- կութիւն մը մեր հոգիին համար:

Քերթուած մը նուազաւոր է այն ատին, երբ անոր մէջ ստեղծագործական ներշնչ- չումը անանձնական բառերուն կը դրոշմէ ինքնատիպ հրապոյը մը: Բանաստեղծը ինըն է որ նախ և առաջ բառերուն կ'են- թարկուի, կը շղթայուի անոնցմէ, բայց անոնք չես գիտեր ինչ զաղոնիքով յան- կարծ միջնորդները կ'ըլլան անոր հոգիին և իրականութեան խորհուրդին միջեւ՝ մի- արար խորհուրդին որ ազրիւն է ամէն զե- ղեցկիկ երկի, Արտեսափին նպատակին է (ան- գիտակից) մեր էութեան մէջ արթնցնել այն զեղեցկութիւնները որոնք կը մրա- փեն սազմապին զգայութեան մը քողին տակ: Եւ այս վիճակը ունին նաև բա- ռերը որոնք անպատճառ անհրաժեշտ չէ հասկնալ անոնցմէ յուզուելու, անոնց զե- ղեցկիկ դիւթերգէն զգածուելու համար (Re- mony de Gourmont):

«Իմ պաշտած բառերս անոնք են, ը- սած է Remy de Gourmont, որոնց իմաստը գոյ է ինծի համար, և կամ զը- րեթէ, տարտամ բառերը, երազի վան- կերը»:

«Բառերուն նուազը կը հասնի մինչեւ աստուածային ձայնափոխութիւն մը որուն կատարումին համար է որ մարզը գոյու- թիւն ունի»:

Կը տեսնեց թէ ո՛քան մեծ նշանակու- թիւն մը կու տայ S. Mallarmé բանա- ստեղծներու հակատազրին:

(Ժարութակելի)

ԱՐՄԵՆ-ԵՐԵՎԱՆ